



ԹԻՒ 5

1890

ՅՈՒՆՈՒԱՐ 1

ԿԱՂԱՆԴՆ ՈՐ ԶԻ ԳԱՐ...



աղանդն երբուր զայ, մօրելքայրն Ալիք
 « Քեզ պիտի սայ շամ շաբար, խաղալիք .
 « Հայրիկը՝ տշանակ, մեծ-հայրդ ալ թմբուկ.... »
 Մայրն այսպէս կ'ըսէր Զարէիին փափուկ
 Որ՝ ընդունելի ընծայից ի սէր՝
 Կաղանդին գալուն անդուլ կ'սպասէր :

Բայց փոքրիկ մանկանց սրեւրն ըսպիսակ
 Շաս համբերելու չ'են վարժ եւ ատակ .
 — Եւ երեկ Զարէի հարցուց . — « Ե՞ն, մայրիկ,
 Քանի որ չիզար Կաղանդն աղլուրիկ
 Որ մեզ պիտի սայ ա'լիքան բաներ բան,
 Չըլլա՞ր որ ինք հետ մե՛ս իրէն երանի.... »

ԱԼՓԱՍՏԱՆ

ԵՐԿՈՒ ՊԱՏԿԵՐՆԵՐ

(Կողմանդի առքիւ)

Երեղ սրահի մը մէջ Ծննդեան ծառը կը բարձրանար . գոյնզգոյն ճրագներ կը պլազին ծառին կանաչ տերեւոց մէջէն . սիրուն խաղալիկներ , համագամ կերակուրներ , ամեն եղանակի պառուղ-

վին և ամբողջ օրահը կը լեցնէին իրենց ինդութեամբը : Դաշնակին նուագն կ'ընկերանայր այդ մանկակոն ուրախութեան և չ'եմ գիտեր ի'նչ քազզր եւ անմահական ներդաշնակութիւն մը յառաջ կը բերէր : Երշանկութեան պատկեր մ'էր այս . . . :

Փողոցին մէջ , սալայատակին վրայ կը ձիւնէր . հիւսիսային պաղ հաղմը կը փը-



ներ կը զարդարէին սեղանը . մանուկներու երջանիկ խումբ մը կը պարէր , կ'երգէր , կը խալար : Նոր տարին իրեն հետ կը բերէր իւր նոր ուրախութիւններն , իւր նոր պարզ եւներն գեռատի մանուկներուն որք անմեղ օրհնենքներով , արդար մաղթանքներով շրջապատած լուսաւոր ծառը , կ'երգէին խմբո-

չէր . երկիրն ամբողջ սպիտակ սաւանով մը ծածկուած էր . մանկանց երգը , գաշնակին ձայնը բացակայ էին . ամէն կողմ խորին լւութիւն . ձեան գնդիկներըն իրարու վրայ կը կուտակուէին . ձեանց մէջ , չոր փայտերու չեղակոյտին վրայ , աղքատիկ մանուկ մը , պատառուն զզ եստներով և գրեթէ մերկ





Մի բանի փոքրիկ մանուկներ, Կաղանդի առքիւ զանազան խաղալիքներ նուէր առած էին, բայց իւրեանց ընկերք, զանոնք հանգիս չէին բողուր, ինտեւարաւ հայրիկն սոյն լաբիւրինքուր շինելով զանոնք մէջը դրած է, յուսալով թէ՛ ոչ ո՛վ պիտի կարաղանայ ներս մտնել: 32 դուռ ունի: Արդեօֆ ձեր մէջէն կը գտնուի՞ մէկը որ համարձակի սոյն լաբիւրինքուրն ներս մտնել:

կը ննջէր չնիկին հետ : Անպատսպարայդ մանուկը վազուց որբ մնացած ցուրտին , հողմին , ձեան դէմ բան մը չունէր պաշտպանելու իւր տնձը : Չեմ գիտեր ի՞նչ երազներ կը տեսնէր : Երկուքն ալ անօթի էին , պատառ մի չորսեկ հաց չունէր իւր քաղցն յագեցնելու համար . իրենց մերկութեան վրայ ո՛չ ոք գիտու ակնարկ մը կ'արձակէր . հազիւ կը լրւառարուէին երբեմն անցորդաց կանթեղներէն եւ կամ Ծննդեան ծառին ձրագներէն եկող պըլալըլացով լրւառիւ : Թշուառութեան պատկեր մ'էր այս

Հայ մանկունք , կազանդի գիշերը ձեր ուրախութեանց մէջ՝ մի' մունաք երբէք եղիկելին և չուառն . ձեր պարգեւներէն , ձեր պատուզներէն բաժին մը հանեցէք աղքատ մանկուոյն համար :

Միջազնու

Մ. Գ. ՄՈԶԵՆ

ԼՈՒՅԿԻ ՎԱՃԱՌՈՂ, ՓՈՅԲԻԿ Ա. ՋԻԿԻ

Սաստիկ ցուրտ օր մ'էր . ձիւնն կ'իջնէր պատառ պատառ , հետզհետէ օրը կը տարաժամէր , մութը կը կոխէր : Տարւոյն վերջին իրիկունն էր :

Այս ցուրտին և մութին գլուխը բաց , ոտքերը մերկ , խեղճ փոքրիկ աղջիկ մը փողոցէն կ'անցնէր գողալով : Երբ տունէն ելաւ , ոտքը հողաթափներ ունէր . բայց անոնք իրեն խիստ քիչ օգուտ ունէին : Խոչոր և հինցած էին բոլորովին , մատերը գուրս ինկած էր : Անոնք աւ իր մօրմէն մնացած էին , մինակ ժառանգութիւնն զօր իրեն ձգեց երբ կը մեռնէր : Այնչափ մեծ էին հողաթափներն որ , խեղճը երկուքն ալ կորսնցուց . սաստկութեամբ թաւալով երկու կառքերու առջեւէն երբ կ'փախչէր ,

մէկը ձգեց ոտքէն . երբ զոյն կ'փնտըռէր , չար աղայ մը միւսն առաւ ստարաւ :

Այսպէս խեղճը կ'յառաջանար ոտքերը փոպիկ և գլուխը բաց . իր ձեռքը սակաւ մը ունէր . որուն մէջ լուցկիներ կային , անոնցնէ արձակ մ'ալ իր ձեռքը բանած էր : Այն ամբողջ օրուան միջոցին՝ ոչ ոք իրմէ բան մը գնեց և ո՛չ ալ փարա մը տուաւ :

Անօթի և ցուրտէն բոլորավին անդամները գող ելած , գրեթէ կ'սողար : Ձեան առաստ տարափներ ծածկեցին իւր երկայն գեղեցիկ մազերը , որոյ խոպափիներն իր տկար և գժգոյն գէմքին վրայ ինկած էին . ո՛րչափ գեղեցիկ երևոյթ ստացած էր : Սակայն խեղճը բնաւ չէր կրնար խորհիլ նոյն միջոցին իր հրապուրեկի երեսյթին վրայ : Իր գլուխը պատուարելու տեղ մը կ'փնտոէր . վերջապէս երկու մեծ տանց ձեւացուցած մէկ անկիւնն ապաստանեցաւ և գոնէ սաստկաշունչ փառքէն ազատեցաւ . պատին կրթնելով իր աղքատին ձորձով , կրցածին չափ կծկուեցաւ և ցուրտէն կապուտցած , կարմրցած ոտքերը պարսպարեց :

Ողորմելին հետզհետէ աւելի գողալ սկսաւ : Կ'վախնար տուն երթալու , քանզի լուցկի մը ծախսած չ'եր և հաց գընելու համար ալ տասնոց մը չ'ունէր . անշուշտ հայրը զինքը պիտի ծեծէր : Բաց աստի տունն կ'մաէր . իր հօրը հետ մեծ տան մը ձեղաւնին մէջ կը բնակէին , թէւ մեծ ծակերը յարդով ու խոտով գոցած էին , սակայն ցուրտն ու հողմն ապատ շրջան կ'ընէին :

Իե՛զէ փոքր արարած : Իր ձեռքերն ցուրտէն գրեթէ բոլորովին ընդարսացաւ : Խորհեցաւ թէ — ի՞նչ մեծ հաճոյք պիտի պատճառէր իրեն լուցկին ,

եթէ իր սակառէն առնուր և վառելով
ձեռքը տաքցնէր — ուստի հատ մը ա-
ռաւ և շիեց — րլ' օք · ի՞նչպէս կը վա-
ռէր ու կը ճարճառէր · կը վառէր տա-
քուկ , պայծառ բոցով մը , կանթեղի
պէս զայն իր ձեռաց մէջտեղ առաւ ·
զարմանալի լոյս մը կը սփուէր :

Խեղճ աղջկան այնպէս մը կ'երևէր թէ
մեծ երկաթեայ սօպայի մը առաջ նըս-
տած էր · որուն մէջ կրակը կը վառէր
իր ամեն կողմ լոյս և ջերմութիւն սրփ-
ուելով , իր ոտքերն ալ տարածեց որպէս
զի անոնք ալ տաքնան . բոյց բոցն ան-
հետացաւ և սօպան աներևոյթ եղաւ .
իր ձեռքը մնացած էր մարած լուցկիի
մը փոքր մէկ մասը :

Ուրիշ լուցկի մ'ալ վառեց · պայծա՛ռ
լցու մը · լցու պատին վրայ ինկաւ , այս
պատը կը թուէր իրեն ապակիէ շին-
ուած , որմէ կրնար տեսնել սենեակ մը ·
Սենեակին մէջտեղ սեղան մը կար , որոյ
վրայ ձիւնի պէս ճերմակ լաթ մը փըռ-
ուած և վրան թէյի գաւաթներ շար-
ուած էր · սեղանին մէկ ծայրն ալ դեռ
նոր եփուած սագ մը կը միսար · Ահ ,
ի՞նչ գեղեցիկ հոտ կը բուրէր :

Բայց զարմանալին այն էր որ , սագը
սեղանին վրայէն վար ցատկեց վրան
պատառաքաղ մը և խոշոր դանակ մը
խոթուած , թեթևելով գէտ ի աղջկը
կուգար · Երբ լուցկին հատաւ , այլ ևս
բան մը չէր տեսնուէր , միայն հաստ
ցուրտ պատ մը և առատ ձիւն :

Ուրիշ լուցկի մ'ալ վառեց , երբ լցուն
տարածուեցաւ , ինքզինքը փոխադրը-
ուած տեսաւ շատ գեղեցիկ կերպով
զարդարուած ծննդեան ծառի մը տակ ·
Ասիկայ աւելի մեծ և աւելի փառաւոր
էր քան այն ծառն՝ զոր անցեալ տարի
հարուստ վաճառականի մը տան պա
տուհանէն աեստած էր , ծննդեան տօ-

նին : Ծառին կանաչ ճիւղերուն մէջտեղ
կը վառէին հազարաւոր փոքրիկ մոմեր ,
գեղեցիկ պատկերներ կ'երևէին վրան ,
ձիշտ անոնց պէս , զոր խանութները
տեսած էր : Սոյն պատկերներն անձկու-
թեամբ և կարեկցութեամբ իրեն կը
նայէին : Կոյսն իր ձեռքերը տարածեց
որպէս զի գրկէ զանոնք — լուցկին ձեռ-
քին ինկու և ինք խոր խառարին մէջ
մնաց : Սակայն ծառին լցուերն երթա-
լով աւելի կ'բարձրանային , մինչեւ որ
մէկ մէկ ասալեր եղան կարծես թէ :
Այս աստղերէն մին իյնալ սկսաւ , գէպ
ի վա՛ր , վա՛ր , վա՛ր , լուսնոյ երկայն
հետք մը ձգելով իր ետեւէն , որ սա-
կայն շուտով մարեցաւ :

— Ոհ , ահա մէկը մեռնելու վրայ է ,
ըստ ինքնիրեն խեղճ աղջիկը : Քանզի
իր մեծ մայրն , որմէ զատ զինքը սիրող
չունէր և որ այժմ Յիսուսի քովն էր ,
իրեն ըստած էր թէ՛ երբ աստղ մ'իյնայ
հոգի մը կ'երթայ երկրէս անոր տեղը
լեցնելու համար ,

ԱՆՏԵՐՍԸՆ

Վ. Յ. ՅԱԿՈԲԵԱՆ

Կ Ա Պ Ա Խ Գ Բ

Այն ոսկեղէն աթոռին քով
Ուր Հայր Աստուած միշտ կը բազմի ;
Ճերմակ մազով , — մօրուքով
Կայ հընթացտակ մը Ճերունի :

Երկնքին մէջ անկէց ի զատ
Զը կայ ուրիշ ծեր հըրեշտակ ·
Միւսներն , յաւէտ երիտասարդ , —
Կ'արհամարին զգժամանակ :

Ոչ Երկնային այն Երգերուն
Եւ ոչ պարուց մասնակցի նա .
Կը նայի միշտ աչօք խոնուն
Մեր ցաւագին Երկրին վըրայ :

Դիտէ անխոնջ ամբողջ տարին
Մըտածերվ խորունկ խորունկ,
Եւ մի տետրի մէջ ահագին
Մերթ անուններ գրեն իւր մատունք:

Փոքը մանկանցն է այն տետրակ .
Բայց հոն չարերը տեղ չունին ,
Բարի տըղոց միայն անուանք
Մեծ տառերով անդ կը գրուին :

Եւ երբ տարուան վերջին գիշեր
Հասնի , եւ երբ մի նոր տարի
Դայ վանել հինն ու նոր օրեր
Մըփուէ վերայ մեր աշխարհի :

Կ'ելսէ ծերուեկն այն հըրեշտակ
Հայր Աստուծոյ գահին քովէն .
Կ'առնէ տետրակն իր թեւին տակ
Եւ դէպ յերկիր սլանայ անդէն :

Ի ահա յանկարծ , կէս գիշերին ,
Կ'երեւի նա , լաւ , յամընթաց ,
Վերարկուով մը լայն , մընին ,
Իրեն մարմինն ամբողջ պատաճ ,

Ու մէկ ծեռքով բռնած կողով
Մ'որ լեցուն է մինչեւ բերան
Պէսէքներով , — միրգերով ,
Նուէրներով անզուգական :

Զիւնին մաքուր սաւանին տակ
Քնացող դաշտաց մէջէն լըռին
Կ'անցնի ծերուեկն այն հըրեշտակ
Ի մթութեան սեւ գիշերին .

Եւ կոխելով յուշիկ ,
Մըտնէ ի գիւլս որք կան ի քուն ,
Ու կը սահի մէկիկ մէկիկ
Իր դէմ ենող տընակներուն :


Ամենուն ալ պատուհանին
Մէկմէկ պատկեր կամ խաղալիկ
Եւ կամ պըտուղ , շաքարեղէն
Կը նետէ ներս , լուր հանդարտիկ :

Ապա նորէն իւր թըխաթոյիր
Թիկնոցին մէջ փաթթըլերով ,
Իւր քալուածքովն յամր ու տըխուր
Աներեւոյթ լինի շուտով :

* *

Պահապանն է մանկանց մատաղ
Գորովալիցն այս զըւարթուն ,
Այլ զի շատ ծեր է նա կաղ ,
Կաղամի դըրած են իւր անուն :

ԱՐԴԱԿ ԶՈՒԱՆԵԱՆ



ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

Առաւոաեան ժամը չորսն է . Պետրոս
գեռ անկողնոյն մէջ պառկած կը քնա-
նայ :

— Ծո՛յլ , տակաւին կը քնանաս :
Ծո՛յտ , ե՛լ անկողնէդ , արեգակին ել-
նելը վեց ժամ կ'ընէ :

— Յանցանքն ի՞մս է , կը պատաս-
խանէ Պետրոս , երբ արեգակն առաւօ-
տէն առաջ կ'ելնէ :

Ուսուցիչն . — Կրնա՛ք հարցնել ձեր
զւակին Ս . Գրոց Պատմութեան մէջէն
ինչ որ կուզէք :

Հայրն . — Տեսնե՛նք , զաւակս , ի՞նչ
գիտէք Ադամի ու Եւայի վրայ . ո՞վ ե-
ղաւ առաջին մարդասալանը :

— Ադամ , Եւայ . . . Հայրիկ , դեռ սյդ
մասերուն մէջ չ'եմ եկած :

Վիրգինէ չորս տարեկան է : Պարտէ-
զէն առևն կուզայ ըրջազգենոը և գոգ-
նոցը աղտոտած :

— Ահ , Վիրգինէ , կ'ըսէ մայրն , ժամ
մը չ'եղաւ նոր զգեստներդ հագնիլը .
ամէնն ալ աղտոտեր ես : Տես սեղանին
վրայ դրուած հրեշտակիկն , միշտ մա-
քուր է նա :

Վիրգինէ վայրկեան մը կը մտածէ :
— Մայր, դժուար չէ մաքուր ըլ-
լալ երբ մարդ ուկիէ շինուած է :

ԹՈՒԱԲՍԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Գտնել բարձման մ'արդիւնքն որոյ
երկու եզրերն ևս անծանօթ են մեզ :

Բարեկամ մը Յ թիւէ կազմուած թը-
ւանչան մը կը գրէ (պայմանաւ որ ա-
ռաջին թիւը Յէն մեծ լինի) . ըսէք որ
այդ թուոյն հակառակն իրմէն հանէ :
Այն ատեն հարցուցէք թէ՝ ի՞նչ և մնա-
ցորդին վերջին թիւը և պատասխանը
շատ շուտ կը գտնէք :

Լուծում . — Պէտք է գիտնաք թէ՝
մնացորդին մէջտեղի թիւը պիտի լինի
Յ և ամբողջ թիւերուն գումարը 48 :
Միայն աջակողմի թիւը հարցուցէք եւ
հանեցէք 48էն , մնացեալն է ձախակող-
մեան թիւը : Եւ այսպէս կ'ունենաք ե-
րեք թիւերն ևս :

Օրինակ . — Հնտրուած թիւն է 734 :

734

437

297

Աջակողմինը ձեզ կ'ըսեն որ է 7 , մէջ-
տեղի Յին հետ միանալով կ'ըլլայ 46 :
կը հանենք 48էն , կը մնայ 2 . ուրեմն
երեք թիւերն ևս գտանք և պատաս-
խանը կը մինի 297 :

Թարգ.

Մ . Գ . ՄՈԶԵԱՆ

ԽԱՂԵՐ ՈՐ Յ ԹՈՒՈՎ ԿԸ ԿԱՏԱՐՈՒԻԻՆ

Ա . — Բայէք ձեր ընկերին որ երեք
թուանշանով թիւ մը գրէ . մէջտեղինը
անփոփոխ պահելով թով երկու ծայ-
րինները տեղափոխէ՝ որով ուրիշ նոր

թիւ մը կ'ունենայ . թով ոյս երկու թը-
ւոյ փոքրագոյնը մեծագոյնէն հանէ եւ
մնացորդին աջակողմեան թուանշանը
ձեզ ըսէ . այն ատեն գուք կարող էք
ամբողջ մնացորդը իրեն ըսել գիտնալով
որ մէջտեղի թուանշանը , ինչպէս նաև
երկու ծայրի թուանշանաց գումարն
միշտ Յ պէտք է լինիլ :

Զորօրինակ . Կրեմք 218 , որ տեղա-
փոխուելով 812 կ'ըլլայ . փոքր թիւը
մեծէն հանեմք և կ'ունենամք իրը մը-
նացորդ 812—218=594՝ թիւ մը որուն
թէ միջին թուանշանը և թէ միւս եր-
կու թուանշանաց գումարն Գէ : Ուրեմն
եթէ աջակողմեան թուանշանը՝ այսինքն
կը գիտնամք գիւրին է մեզ ամբողջ
թիւը գուշակել և մեծ յաղթանակաւ
« մնացորդը 594 է » ըսել :

Բ . — Կրիին ըսէք ձեր ընկերոջ որ մի
քանի թուանշաններէ բազկացեալ թիւ
մը գրէ . թող այդ թուոյն թուանշան-
ները գումարէ և գումարը ամբողջ թի-
ւէն հանէ . մնացորդին մէջն մէկ թը-
ւանշան մը թող ջնջէ և մնացածը ձեզ
ըսէ . դաւք կարող էք ջնջած թուանը-
շանը գտնալ սա կերպով : Գումարեցէք
մնացածին թուանշանները և ջնջեալ
թուանշանը այն թիւն է լոր պիտի ըս-
տիպուիք տւելցնել գումարին վրայ որ-
պէս զի այդ գումարը 9ով բաժանական
ըլլայ : Զորօրինակ . Կրեմք 1472 . թուա-
նշանները գումարենք 1+4+7+2=14 .
այս գումարը ամբողջ թիւէն հանեմք
1472—14=1458 . յնջեմք թուանշաննե-
րէն մին , կը զորօրինակ , Կ'ունենամք
որ 9ով բաժանական կ'ըլլայ եթէ վրան
կ աւելցնենք . ուրեմն ձեր ընկերոջ ջն-
ջած թուանշանը 4 է :

ԺԻՐԱՅՐ ԷԼԻԿԻԶԵԼԵԱՆ

Աշակ . Արքունի Լիսէի

Ն Ա Խ Ա Զ Ն

երբ մոտանք Մարտիլիս զինուորական հիւանդանոցն , յիրաւի տեսարանը զըւարթ չէր : Մանիշակագոյն դէմքերն , այն սպիտակ անկողիններն ուսկից գուրս կ'ենչին առաւել սպիտակ դլուխներ , նիհար և կմախացեալ , մահատիպ երեւոյթով , և կանոնաւոր խունչիւններն որք ամեն կողմանէ կը լսուին , այս ամենը գուշարթ չէր և մարդ բնագդմամբ կ'ուզդուէր դէպ ի մեծ պատուհանն կիսաբաց ուսկից տրտաքին օդը ներս կը բերէր մի քիչ տաքութիւն և մի քիչ կետնք :

Բայց ամենէն տիսուրն այդ մեծ պատուհանին մերձ գտնուող , սենեկին մէկ անկիւնը այն երկաթեայ նեղ մահճակալն էր ուր երկոտասանամեսոց տղեկ մը , տժգոյն և նիհար , փոքրիկ աղջրեան մը դիմօք , պատկած էր առանց ինքպինքն գիտնալու և առանց հասկընալու բան մը : Իւր շուրջն ամեն ոք համախմբուած էր : Ծանր էր վիճակը . յայտնի էր այդ , և բարի թոյրերն մեղմիկ կ'ըսէին քեզ այդպէս լինելն . բայց , կարծես նորա վերայ մահը առաւել գեղցիկ կ'երեւէր , և բոլոր այդ օրհասականաց միջեւ , ի մէջ այն գատապարտելոց , որոց և ոչ մին նորա նման կը տառապէր , կարծես թէ՝ ինք միջն ըը պիտի մեսնէր և յաջորդ օրը զինք պիտի տեսնէին իւր նախոկին վիճակին մէջ , պարտէզն գնատակի խաղով զբաղեալ , մազերն ալեծածան և այտերը վարդագոյն :

Խնամակալ Քոյրն . անկողնոյն սնարին վրայ , կը պատմէր նորա պարզ պատմութիւնն : Փոքրիկ նաւազ մ'էր նա , որդի նաւասաւոյ , որոյ մայրն մեռած էր , յետոյ հայրն , և նաւաստեաց

ազգականքն զինք որդեգրած էին : Երկայն ճամբորդութիւններ կ'ընէր նա , այն անվերջանալի ուղեւորութիւններն առագաստանաւով՝ յորս մարդ կը կորուսանէ իւր ծանօթութիւնն ժամանակին վրայ և հեռի եղերքներէն , աւուրք կը թուին լինել դարեր : Շաբաթմատաջ , աշխատաւթեան . և վտանգաց արդիւնաւոր տարիէ մը վերջ , նաւը կը հասնէր ի Մարտիլիս . ժամանակին էր մի քիչ հանգստանալու , հանելու վաճառքներ . կրին առնելու և վերսկսելու անխոնջ ու թափառաշրջիկ կեանքն :

Որպիսի անհամերութեամբ փոքրիկ նոււազն կ'սպասէր հասնիլի Մարտիլիս , և ինք միշտ ասածինն էր նստող նաւուն առաջակազմն և դիտող առաւօտեան մշուշին կամ երեկոյեան վերջալուսոյն ժամանակ այն ծանօթ նշանները որ պիտի ցուցնէին նմա վերջապէս նաւահանգիստն , ոչ թէ այն նաւահանգիստները որոյ գիպուածն կը հանդիպընէ զնաւն և որք շատ շուտ մուտացութեան մէջ կը մողուին երբ նաւը մեկնի , բայց սա այն նաւահանգիստն էր որոյ վրայ մարդ ճամբորդութեան ամրող շրջանին մէջ կը մուածէ , ուր թողած է իւր սիրտն մեկնման միջոցին նոր . եղի՛ր խեղճ փոքրիկ նաւազ մը , հոգ չէ , աշացդ մէջ արտասուքներ կը զնէ երբ վերագտնես զայն յետ երկարաւեւ բաժանմանց :

Երբ նաւը մտաւ նաւահանգիստին մէջ , քառանդինան վերցուելն վերջ , փոքրիկ նաւազն առաջին եղաւ դուրս ելնող եւ կրնանք մուածել թէ՝ վերադարձաւ , և բարեկամներ տեսնելու ուրախութիւնն մուցնել կուտան քօնեւան : Ողջոյն օրը տօն մ եղաւ . պտոյտ գինետանց մէջ , այցելութիւն պալավաճառաց , եւայլն : Իրեն սակայն պատուիրած էին որ ըզ-

գուշանայ ամեն բանէ , մանաւանդ հը-
րաժարի ճաշակելէ այն մարսիլիական
կարկանդակներն զորս կը պաշտէր ինք :
ԱՇ , այո՛ , կերաւ անոնցմէ... յաջորդ
օրն , փոքրիկ նաւազն ֆառօի մէջ կը
գտնուէր , քօլէռոյի ենթակոյ եղող
անձանց հիւանդանոցին մէջ :

Հո՛ն տեսայ զինք , և գեռ կը տես-
նեմ , երկաթեայ նեղ մտհձա՛ալին մէջ ,
մերձ այն պատուհանին ուսկից կը նըշ-
մարուի ծովն մի քիչ խառվայոյզ . եւ

մէջ , այն բարեկամ ծովուն ձայնին որ
կուգայ բաղիսիլ մառօի ժայռից դէմ
և սպիտակ քօղն Գթութեան Քեռ որ
կ'երթայ , կուգայ , միշտ շարժման են-
թակայ այդ ընդարձակ սրահին մէջ , և
թերեւս կ'ընէ նաւազին վրայ ապառ-
րութիւնն միայն ձկնորսի առագաստա-
նաւոց զորս այնքան տեսած է ինք .
մեզմ՝ եղանակաց մէջ , եզերաց մերձ :

Ամեն երեկոյ , նաւասարիք կուգան
տեղեկութիւն տոնեւ նորա վրայօք , յե-



անդին , հին նաւահանդստին մէջ , խո-
րիս նետող բոլոր այդ նաւուց միջեւ
կ'երեւէր այն առագաստանաւն ուր այլ
ևս չկար փոքրիկ նաւազն : Տղեկը կը
թուի ննջել , աչերը բաց , ճակատը
քրտնաթոր , և իւր շիջանող ակնարկաց
մէջ հրաժարում ամեն իրերէ : Եւ սա-
կայն աշխարհի փոքրիկ ողմուկները կը
հասնին տակաւին իւր ականջաց , ըստ-
ուերներ կ'անցնին իւր առջեւէն . կըր-
նայ կարծել ինքզինքն իւր նաւուն

իրեկն չեն կրնար իրենց գժուարին աշ-
խատութեան պատճառաւ : Բայց երբ
երեկոյին ոչխատութիւնը վերջանայ ,
կրնան գալ ի հիւանդանոց : Խմբովին
կուգան տխրութեամբ . քարափին վրայ
ընկերք անձկանօք կը գիտեն նոցա անց-
նիլն , մասնակցելով իրենք ևս իրենց ըն-
կերաց վշտին : Յած ձայնիւ , կըսէին
միմեանց .

— Էմիլի նաւուն մարդիկն են որք
իրենց նաւազը տեսնելու կ'երթան :

կը հասնին նոքա ի մառօ , և մինչ նաւապետն կը մտնէ ի հիւանդանոց , կ'ոպասեն նոքա հրապարակին վրայ , նաւազետը զանի կը հարցաքննէ : — է՛քոյր իմ — Ափսո՞ս



չարաշուք մթնոլորտի մը մէջ , տեսնելով բաց գունէն ներս մտնելն օրհասականաց և գուրս ելնելն մեռելոց : Վերը

Պատասխանը չը զանազանիր . Փոքրիկ նաւազն գէշէ , ո՛հ , խիստ գէշ , նաւապետն կը գառնայ գէպ իւր մարդ-

կանց կողմն որք չեն համարձակիր իրեն
հարցում մ'ուզլել:

— Միշտ միւնոյն բանն, կ'ըսէ...

Եւ միւնոյն ճանապարհէն կը վերա-
դառնան առաւել ախտըր:

— Է՛. . . ի՞նչպէս է, կը հարցնեն ըն-
կերք քարափին վրայ:

— Գէ՛շ...

— Խեղճ տղայ, կը գոչեն միարե-
րան . . .

Հարկ է մեկնիլ սակայն: Կրցածին
չափ նաւապետը ուշացուց ժամանակն:
Վաճառք հանուած են, նորերը բեռ-
ցուած են, այլ և միջոց չկայ: Մեկնման
նախորդ օրը, տօնի աւուրց զգեստով,
վերջին այցելութիւնն կ'ընեն ի հիւան-
դանոց:

Այս անգամ, նաւապետը կը ունդէ
ներս մոնել:

— Կը հասկնաք, քոյր իմ. . . վաղը
կը մեկնինք . . . վայրկեան մը միայն:

Ներս կը մտնէ . . . « Արիասիրտ եզէք ք
որովհետեւ վաղը կը մեկնիք, և աղու
մը պէս մի՛ լաք յոտս անկողնոյն ձեր
փոքրիկ նաւազին:

— Պզտտի՛կ, կ'ըսէր մեղմիկ քոյրն,
պարոնն է, կը տեսնես, նաւապետն . . .
զքեզ տեսնելու եկած է . . . կը ճանա-
շես, այնպէս չէ . . .

Բայց տղեկը չ'էր շարժէր, չ'էր լսէր:
Այն ատեն նաւապետն անկողնոյն վրայ
ծռելով, իւր խոշոր և զօրաւոր ձայնով:

— Նաւա՛զ, օ՛հ, նաւա՛զ, գոչեց:

Փոքրիկն սաստիկ շարժում մ'ըրաւ
որ երերցուց բարակ վերմակն: Մի քիչ
արիւն եկաւ իւր այտերուն վրայ, եւ
իւր աչերն խոչորցան բոլորսին ահա-
բեկ: Եւ այս էր ամենն, կրկին ինկաւ,
անցնող փայլակի մը նման, իւր մեռե-
լական անշարժութեան մէջ:

Երբ նաւապետն սրահէն գուրս ելաւ,

արտասուալից աչօք, իւր տիրադէմ
մարգոց առջեւ, բոնեց Դթութեան քեռ
ձեռներն:

— Ծնորհակալ եմք ձեզ, քոյր իմ, ը-
սաւ . . . յոյժ չնորհակալ եմք ձեզ . . .

Երբ փոքրիկն առողջանայ, պէտք է յու-
սալ . . . կը յանձնէք զայս իրեն, գու-
մար մը՝ որով թշուառ չ'մնար մինչեւ
մեր վերադարձն . . . կ'ըսէք իրեն թէ՝
իւր պաշտօնը ուրիշի մը չ'պիտի յանձ-
նուի և իրեն համար պիտի պահուի . . .

և ամենքս ալ մեծ վիշտ մը կ'զգտանք:

Յետոյ, ցած ձայնիւ, հեղծամղձուկ
շեշտով մը, ահաբեկեալ իւր ըսելիքէն,

— Այժմ, եթէ երրէք . . . չ'ենք գի-
տեր . . . գիրազդութիւն մը պատա-
հի . . . պէտք է զայս մեր կողմանէ քոյր
իմ, իւր զ երեզմանին վրայ դնել . . .

Եւ խեղճ մարդը կը թողուր բարի
Քրոջ, արտասուալից, ծաղկեայ խոչոր

պսակ մը, զոր Քոյրն խնամօք պահեց,
երբ նաւաստիք մեկնեցան, այն քսակ-
ներուն հետ ուր իւրաքանչիւրն ի նո-
ցանէ գրած էր իւր գումարն ու սիրտ:
Պսակը միայն օգտակար եղաւ . . .

ԿՄՄԱՆՈՒԵԼ ԱՌԵՆ

Թարգմ. Մ. Գ. Մօցեան

ԵՐԿԻՐ ՓՐԱՆՍՈՒ ԺՈԶԵՖԻ

ԵՒ

ԾՈՎ ՆՈՒ-ԶԷ ՄՊԼԱԿԻ

ԳԼՈՒԽ Բ.

Զմրան Մերձեցումն. — Նոր-Զկմպլա. —

Օդոյ Փովոխութիւններն.

(Նարունակութիւն Յ թիւն)

« Կէս գիշեր է. նոր ցնցում մը, ա-
ռաւել աղետալի՝ քան զայլս, յառաջ

կուգայ . նաւն իւր երկայնքէն սառոյց-ներէն կը պաշարուի այս անգամ : Յու-զումն ընդհանուր է : Պաշար , վառօղ , փրան , մուշտակ և բալխիր կամուրջին վրայ խառն ի խուսն դրուած են . Ա-ւա՞զ , ո՞ւր պէտք է անուշինիլ . Շոգե-նաւը դադրած էր իւր պաշտօնը կա-տարեէք : Ո՞վ կը մասած էր թէ՝ այդպէս պիտի ըլլար : Ճշմարտութիւնն այս էր որ անվթար մնացած ոսորի կտոր մ'իսկ չկայ , որ կարենայ մեզ ասպաւէն մ'ըն-ծայել . ամէն ինչ կ'երերայ , կը չարժի և կը գառնայ անբացատրելի խառնա-շփոթութեան մէջ :

« Շուներն իսկ մոլորուն աշքերով կը դիտէին սառոյցներուն ճակատամորտն : Փութացինք զանոնք կապել : Սումպու , Լաբօնիայէն եկած երկու շուներէն մին , կորսնցուցած էր իր նախկին գիրքը , իւր այնքան չարամիտ աչքն եղած էր արտասուաթոր և երկչոտ . իր քով մո-տեցողներուն թաթերը կը կարկտաէր . միւս անասունն , Բէֆէլ . սանդուզի մը կապուած վրաս յարձակեցաւ հածե-լով երբ իրեն կերտկուր կը բերէի եւ ձեռքս լզեց հարցաքննիշ ակնարկներ արձակելով : Գալով հսկայ թէռ-նէօվ-ներուն , սոքա ահարեկ ուղուերու նման թմրած կը մնային , առանց երերալու :

« Յանկարծ առաւօտեան ժամը կին , ամեն կողմանէ եղած ձնչմունք դադ-րեցան : Այս անակնկալ դէպքէն օ-գուտ քաղեցինք լաւագոյնս կարենալ դիտելու համար մեր վիճակն : Առաջ-ձագործ նորոգեց կամուրջն . այնքան վնաս կրած չէր մեր նաւը , սառոյցները զեկին երկաթները տարած էին միայն :

« Այս յաջով արդիւնքը կը պարտինք մեր նաւուն կլոր ձեւին և հաստատու-թեան : Աւրախացեալ այսքան աժան ա-զատանուս համար վտանգէն , մեր սեն-

եակները մտանք մի քիչ հանգստանա-լու համար . Այնուհետեւ հագուած կը պառկէինք , որովհետեւ այդ հանգիստն մեզ համար դաս մ'էր . մեզ կ'ազդարա-րէր զգուշանալ նուազագոյն ազմուկէն , և միշտ արթուն միալ նմոն այն ժողո-վըրդեան՝ որ երկիրւղած գիմօք կ'սպասէ հողին վրայ՝ ենթարկեալ երկրաշարժի ցնցմանց : Մեր առջեւ ունէինք բեւե-ռային երկայն գիշերն՝ իւր ահաւոր ցրտութիւններով : Զէինք գիտեր թէ՝ երկրագնախսօթ հողմերը դեռ պիտի գիմէինք , և ամէն բանէ վեր կ'անգիտանայինք թէ՝ ի՞նչ պիտի լինէր սոյն եղական յանդգնութեան վերջը :

Ամսոյն 24: արեգակուն լցոն այն-քան տկարացած էր որ , կէսումն վերջ ժամը երկուքէն մինչեւ 3՝ նաւուն կան-թեղները վառուած կը մնային : 27ին հսրիգոնին վրայ , արեգակն հազիւ տե-սանելի էր . յաջորդ օրը կ'աներեւու-թանար ձմրան ամբողջ եղտնակին հա-մար :

Նաւաստիք սառոյցին վրայ շինած էին Հանսափ նաւաբեկեալներուն նման հան-քածուխէ տնտկ մը . Խեղճ տնակ : Աշ-խարհի վրայ իրեն նման հատ մի կը գտնուէ՞ր արդեօք , որ իւր տեւակա-նութեան վրայ վատահ ըլլար : Ամեն ինչ կ'սպասնար նմա : Փոթորիկն՝ որ կրնար խլել տանիքն . վառարանին կրակն՝ որ կրնար իւր տմենափոքը կայծովն հրոյ մասնել . վերջապէս երկիրն՝ որ առաջին բաղիսման ազդեցութեան ներքեւ կրնար իսկոյն բնցուիլ և տմբողջ չէնք ! ան-դունդին մէջ մղել :

Եւ ահա սկսաւ սառնակրյատերն դիզ-ուիլ որք հոկտ . Յօէն հետէ նաւը կը բաժնէին վերայիշեալ տնակէն :

Բաեէս գնդապետն իւր օրատետրին մէջ մանրամասնաբար կը նկարագրէ իւր

և ընկերաց վրայ սրտարոյզ գէպքեր :

Հոկտ . 145ն սկսեալ մինչեւ ցվախ-
ձանն , սառոյցք ոկտան կուտակուիլթէ՛
գիշերն և թէ՛ ցերեկն : Զմրան համար
կենաց անհրաժեշտ եղող ամեն պիտոյք
և առարկայք խնամօք ծրաբուած եւ
բալխիրներու վրայ դրուած էին՝ իբր
կանխապատրաստութիւն : Շուներն ե-
րեք օր կառքերուն կապուած մնացին :

Հազուած կը նոջինք մեկնման առաջին

նապարհորդք աշխարհիս մէկ հեռաւո-
րագոյն ծայրն :

* « Մարդ ամեն բանի կը սովորի , կը
գրէ Բաեէո , և սակայն մեք երբէք չը
կրցանք վարժուիլ այն ամենօրեւայ ցըն-
ցըմանց և աշաւոր նեղութեան , ոյց են-
թակայ եղած էինք : Միշտ սպասել ար-
կածի մը և ըսել այսօրուան , վազ-
ուան և կամ տարուան մը համար մի՞-
թէ մորդ կը յիմարանայ :



Եինած էին Հանսաի Յառաբեկեալներուն նման հանքածուվէ տնակ մը

նշանը տրուելուն պէս նուը թողելու
համար :

Ամսոյն 21ին , հիւսիսային՝ լայնու-
թեան 77°, 48'ին վրայ ցրտայն խառու-
թիւնը յուսալի ընել կտար ամէն մօ-
տալուտ վտանգ : Լուսինն երեցու ըր-
ջապատեալ գունաւոր շրջանակաւ մը
և լուսաւորեց այն մելտամազձիկ առանձ-
նութիւնն , յորում կը գտնուէին ձա-

« Ամեն գիշեր անկողնէն դուրս ցատ-
կել և խելայեղ շրջիլ աղջամղջոց մէջ :
Տեսակ մը վայրենի անտառուններ եղած
էինք : Ոտքի ելնելու , իփրկութեան
գործիները պարունակող քսակովն հան-
գերծ հրացան մ'առնելու և կամուրջին
սանդուղէն վար իջնելու , սոյն երրեակ
շարժումն մեզ համար լոկ մեքենական
գործ մ'եղած էր այլ եւս : Նառուն ե-

րերուն կայմին յենած կը դիտէինք սառոյցներուն վէճն . յետ որոյ , գործելք և արթուն մնալէ խոնջեալ կը մտնէինք մեր բանաերն արշալուսոյն հետ շարունակելու համար մեր ահաւոր աշխատութիւններն :

[Հարունակելի]

• • • • •

ՕԳՏԱԿԱՐ ԶԲՈՍԱՆՅ

Խնայողական ծանրաչափ մը . — Ամեն մարդ չկրնար ծանրաչափ մը գնել , բայց ամեն ոք կրնոյ ունենալ խնայողակար :

Սենեկին պատին մէջ զամ' մը հաստատեցէք . անկեց կախնեցէք լոր մը բրոյ ծայրէն կախուած ըլլայ թեթև փետուր մը : Սպիտակ որմին վրայ կապարեայ գրչաւ մը . նշանակեցէք այն կէտրուր հասած է փետուրին ծայրը : Երբ օդը անձրւոս լինի , փետուրը պիտի անցնի նշանակուած գծէն դուրս , երբ հետզհետէ օդը գեղեցկանալու վրայ լինի , փետուրը իւր նախկին ձեւը պիտի առնու : Եթէ կը սիրէք զարդը , ուկեզօծ գամ' մը , մետաքսեայ թել մը , և սիրամարդի փետուր մը գործածեցէք և պիտի ունենաք խնայողական տեսակէտով սիրուն ճաշակաւ շինուած ծանրաչափ մը որոյ հնարիչը դուք պիտի լինիք :

Քրի արիւնանասուրին . — Աւատիկ լաւագոյն միջոց մը քթի արիւնահոսութիւնն դադրեցնելու համար : Երբոր քթերնէդ արիւն հոսի , շարժեցէք ծընօտնիդ իրբւ թէ՝ խեժի կոտոր մը կը ծամէք : Երբ տղու մը քթէն կը հոսի արիւնը , տուէք նմա թուզթի կոտոր մը որ շարունակ ծամէ : Ծնօտին շարժումը կը դադրեցնէ արեան հոսումը : Այս գարմանը իւր պարզութեամբը կրնայ ծաղրելի երենալ , բայց փորձերը հաստատած են իւր ազգեցութիւններ :

Տեսաբանական երեւոյք մը . — Երկու համաչափ մեծութեամբ առարկայներ շատ անգամ խաբուսիկ երեւոյթներ կը

բնծայեն մեր աչաց : Սպիտակ թուզթի թերթ մ'առէք և մկրտառվ պատկերին նման միւնոյն ձեւով , միւնոյն մեծութեամբ երկու պայտեր կտրեցէք և իրարու վրայ դրէք ու թուզթի մը վըրայ . Վարի պայտը վերինէն աւելի մեծ պիտի երկայ : Փայսեցէք պայտերուն դիրքը , տաաջինն երկրորդին և երկրորդը տուաջնոյն տեղ գնելով՝ խոշորը



փոքր՝ և փոքրը խոշոր պիտի երևնայ : Տեսաբանական երեւոյթ մ'է այս որ ըզ մեզ կը խափէ , բայց իրապէս այդ պայտերն որք անհաւասար կերկւին , միւնոյն մեծութիւնն ու չափն ունին :

Բարիզի արուեստահանութիւնն արօրինակ այցելուն եկած է հին ժողովրդոց սովորութեան համեմատ : Զուիցերիացի մը է չոզ եկած է : Երեք Աւուրիացիներ գիւղացիի սայլակով եկած են : Պելճիգացի մը երեք շուներէ լծեալ սայլով մը եկած է : Ռուսիացի գիւղացի , սորգով եւրոպացին անցած եկած է : Վիէնայի թակալլար լրագրոյն խմբագիրը իր երկիծի կառքով եկած է : Ռուսիացի երիստասարդ մը , Ռուսիոյ խորերէն մեկնած է ձիով և հասած է ի Բարիզ , 2633 Քիւլմէթը ճամբայ ընելէն վերջը :



ԵՐԿՈՒ ՊՈՏԿԵՐ

Ա.Ռ

ԱԶՆԻԻ ԲԱՐԵԿԱՄՆ ԻՄ

ՊԱՐՈՆ ԵՐՈՒԱՆԴ ՅՈՎՀԱՆՆԵՍԻԱՆ

Ա.

Սենեակն է մեծ , տափ , լուսաւոր զարդարուն .
Զուարքագել որպէս չենաղ մի զարուն .
Թաւ եւ փափուկ գորգեր ծածկեն զգեսին .
Ճոխ նըլկարից ներեւու պատերն անհետին ,
Ռուկի բանդակ , ծայլունի , ըրլարէք հետաքոյր
Եւ զամբ աշաց ազգեն անոյշ հրապոյր :
Դեկտեմբերի վերջին զիւերն է այն օր ,
Կաղանդն ուրախ ի զահ բազմի անդամուր ,
Խնճոյից ժամն հասաւ . պատրաստ է սեղան .
Կոչենականներն անձեւի պէս կը տեղան .
Ամենուն դէմք վառի , գինին անարաւ
Երեւ զրւարն աղբիւր վազէ յորդառաւ .
Հսպասաւորք կ'երբեւեկեն անհամբեր ,
Ուրախ ձայներ , երգեր , ծիծապի ու ծափեր ,
Ռիսից դոփիւնի , դաշնամուր , պար եւ կախու .
Ըզքաղն ամբողջ կը դրվարդեն աղմբկաւ ,
Սենեկին մէկ անկիւնն յատուկ է մանկանց
Վարդի պէս բարմ , առոյգ . զրւարք գեղապանձ ,
Հինգ վեց սրլայք կըրակին մօս կ'զրօսնուն ,
Կաղանդն առաս պարզեւ բերաւ ամենուն
Փայտէ ձիեր , տուներ , թմբուկ , խամաճիկ .
Ամենայն ինչ ունին հոն , մանջ եւ աղջիկ ,
Փափուկ գորգին վերայ՝ միրզ ու շաբարի
Մէջսեղ նսած , խաղան առանց պայքարի . . . :

Բ.

Զմրան ահեղ փըչէ բամին խատառունչ,
Դիւերն է մուլք, սենեակն անձայն անժըռունչ
Գետնի վերայ կէս լուսաւոր եւ ցրին,
Անպատապար, անզարդ խրցիկ մ'աղքատին,
Մայրիկն հիւանդ անկողնոյն մէջ կը դոդայ,
Երկու պատիկ աղջիկի ու մէկ մանչ ըրդայ՝
Գրերէ երեքն ուլ մերկ, աղսոն եւ նիհար
Իրարու եռվ կը դոդրոցին սառնահար,
Եւ կուլան, բաղցն անոնց հոգին կը տանջէ.
Պատառ մի հաց չըկայ, հայրիկն ի տան չէ,
Սիրս վիրաւոր, միտք խրոռվեալ բնդ այս ցաւ
Կէս օրուան մօս գընաց ու դեռ չը դարձաւ.
Թշուառ մանկանց համբերուրիւն կ'սպառի
Սովէ մեռնին պիտի ի ցուրտ խաւարի.
Թեւատարած դիմեն ի գիրկ մայրիկին
Եւ ահարեկ կը մրմնջն վեսագին.

— Անօրի՛ եմ. — ե՛ս ալ, — ե՛ս ալ, ո՞ն մայրիկ. »
Մայրըն լարով կ'ըսէ. « Կեցէ՛ք, մի լայրիկ
« Ո՞վ անուշիկ զաւակներս, բան մը չունիմ
« հնչո՞ւ ի զուր կը կենկեմք բզսիրսն իմ.
« Սպասեցէ՛ք հայրերնիդ զայ. » — Ո՞վ Անտուած
Մենք սովատանց հոս կը մեռնինք մռոցուած,
Մինչ աւելրդի այսուր առաս կը սփռես,
Ո՞վ Տէր, ինչո՞ւ ի մէնջ դարձաւ ք երես
Այլոց զուարք կենցաղ, բերկրունք եւ յոյսեր
Երբ մեզ չոր հաց խոկ չըկայ. — Ա՞յս է ք սէր. —
Ցուրտ հովերուն վերայ արսօր ի յական.
Ի ծուեր իջած, մայշն ու մանկունք սիրական
Աղօթեցին հեկեկաձայն եւ անօր
« Էզիաց մեր համապազորդ տուր մէզ այսօր: »

Հսուեր մահուն տակաւ տիրէր այն խուցին
Երբ յանկարծուաս հիւլակին դուս բաղիսեցին.
Մօրն եւ որդւոց սիրտերն յուսով ըրովին
Արքան անձկառ ըսպասեցին այն ռոպէն.
Տերկրապատառ դիմեն փութով ի դռնակ.
— Հայրի՛ ն, ի՞նչ բերաւ. — Մի չոր նըկանակ....:

ՆՈՒԻԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՔ

ՄԵԾԱՅԱՐԳ Դանիէլ էֆ. Մաղաքեան
Հանդէսէս մէկ տարեկան կը նուիրէ
Գասթէմունիի ազգային վարժարանին :
ՄԵԾ Յարութիւն էֆ. Կիւլէսէրեան ,
մէկ տարեկան կը նուիրէ Այնթապի
Վարդանանց վարժարանին :

Ի դիմաց սոյն վարժարանի ստանունց ,
մեր խորին չնորհակալութիւնն կը յայտ-
նենք **ՄԵԾԱՅԱՐԳ** Նուիրատուաց :

Լուծումն թիւ 5 Հաներուկի

Զ Ա Ն Գ Ա Կ

Օրիորդ Արաբի Ն. Պեղպէրեան . — Նաև
Յ. Սիրունեան . — Նաև Յ. Եալբրդիւն , ու.
Հայկ Վարժարանին Գրքէնիր .

Լուծումն թիւ 6 Հաներուկի

Կ Ա Բ Կ Ի Ն

Զարէի Յ. Պեղպէրեան , առ. Ս. Թաւրզման .
Վարժ. Օրբանէօյի . — Դաւան Յ. Սիրունեան . —
Նաև Յ. Եալբրդիւն :

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ 41

Մի պտուլ եմ ես որ մէջ Տերեւին
Երեսիմ կարմիր ի խինդ մանուկին .
Երբ որ զիս ուտէի , թէեւ խիս համենի
Զեր բերան լեցուի առաս լորձունենու :
Սակայն անզամ մը հատեալ զիմ զլուխ
Ուրիշ մը դնէի երբ ձեր սիրեն է բուխ
Յայնժամ դուք լինիք մի մեծ բաներար ,
Որ զիս հին ազգի մ'ընէիք հաւասար :


ՄԱՆՈՒՇԱԿ

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ 42

Խորհեցէ՛ք քէ ի՞նչ եմ
Ահաւասիկ պատմեմ .
Քանի բուռվ շատ եմ
Այնքադ ժիշ կը կընեմ :

ՊԵՏՐՈՎ Ս. ՈՒԺԱՎԱՆԵԱՆ

Հանդիսիս Ազնիւ Բաժանորդներէն
ով որ կարողանայ սոյն երկու հանե-
լուկներն ի միասին լուծել , կը խոստա-
նենք **ՄԵԾԱՅԱՐԳ** Նուիրատուաց :



Ծ Ա Ղ Ի Կ Մ Ա Ն Կ Ա Ն Ց

Կը հրատարակուի տեսոր առ տեսոր 16 երեսէ
բաղկացեալ 15 օրը միանգամ Տարեկան գինն է
Հանիսիկ 30 տրծաթ մէջիտ Պօլսոյ համար . — Գա-
ւառաց Հունար 40 դահէկան և ըռութիւն Ուսուսա-
սանի Համար : — Ոէն մի տեսորակին գինն է
50 գրայ :

Հաժանորդագրութեան տեղերն են՝ կ. Պօլս
Եսկի Զապթիէ ճատակսի , թիւ 61 . Հանդիսիս
Խմբագրատունը . — Կամուրջի գլուխ՝ ջրավաճառ
Պօլսու և Յակոր աղայից խանութները .
Ադրիանուպոլիս . — Արամ էֆ. Սըլվաճեան .
Գահիրէ . — Յառաջդիմասէր ընկերութիւն .
Երզնկա . — Մեծ. Միհրան էֆ. Աստուրեան .
Լոզկաթ . — Միհրան էֆ. Քիւրքճեան .
Զմիւռնիս . — Ուսումնամասիրաց Ընկերութիւն .
Թիֆլիս . — Մեծ. Խմբակ էֆ. Աղբեկան .
Մանիսա . — Մանիսա էֆ. Հանդիսիս .
Մարտուն . — Յակոր էֆ. Տէր Աղարեան .
Պօստոթոյ . — Խուրէն էֆ. Գօլմանեան .
Սամսոն . — Միհրան էֆ. Քիւրքճեան .
Սեբաստիոն . — Նշան էֆ. Թահմագճեան .
Սիմքէրօթօն . — Արժ. Օգուստ Խոսքհյոյ. Կողշակնեն
Տրուպիցն . — Ալայճեան .
Օրտու . — Արսլանեան :

